


# 20ՐԴ ԴԱՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԾԱԳՈՅՆ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԵՆ ՄՈՒՍԹԱՖԱ ՖԱՐՐՈՒԽԻՆ ԵՒ ՀԱՅԵՐԸ

ԱՆԴՐԱՆԻԿ ՏԱԳԵՍԵԱՆ  
adakessian@haigazian.edu.lb



## ՄՈՒԻՏՔ

1920-90ականներուն, Լիբանանը կը հանդիսանար Սփյուռքի ամենախիտ հայութիւնը ունեցող տարածքը: Երկրին համայնքապետական դրութիւնը, լիբանահայերու աշխուժ գործունէութիւնը, համարկումը՝ երկրին առեւտրարդինաբերական, գիտատնտեսական եւ մշակութային կեանքին պատճառ դարձած է որ հայութիւնը առհասարակ մեծ ճանաչողութիւն ունենայ Լիբանանի ոչ-հայ բնակչութեան կողմէ, որոնցմէ շատեր առնչուած են լիբանահայերու հետ՝ իրենց կեանքի զանազան հանգրուաններուն:

Այս առումով բացառութիւն չէ 20րդ դարու առաջին կէսի Լիբանանի մեծագոյն գեղանկարիչներէն Մուսթաֆա Ֆարրուխի: Յօդուածը կը ներկայացնէ մեծանուն այս գեղանկարիչին շփումները՝ լիբանահայ տարբեր անձնատրութիւններու հետ: Շատ հայանական է որ Ֆարրուխ շփուած ըլլայ նաեւ այլ լիբանահայերու հետ՝ պարագաներու բերմամբ, կամ դիպուածարար: Այստեղ մենք կ'արձանագրենք գեղանկարիչին հայաստի շփումները լիբանահայերու հետ:

Մուսթաֆա Ֆարրուխն ծնած է 1901ին, Պէյրութի աղքատիկ թաղամասերէն Պասթայի մէջ: Հայրը՝ պյունագործ, կը մահանայ 1906ին: Գեղանկարչութեան հանդէպ Ֆարրուխի սէրը կը դրսեւորուի մանուկ հասակէն: անոր դպրոցական ուսուցիչը 1912ին զայն կը հրաւիրէ գծանկարներով աշխատակցելու իր հիմնած ԱլՄուսափիր թերթին: Ֆարրուխն կը շարունակէ դպրոցական կրթութիւնը (որ կը սահմանափակուէր արաբերէն գրել-կարդալու եւ Քուերանի համարներ անգիր ընելու մէջ) մինչեւ Ա. աշխարհամարտ, երբ պէյրութաբնակ գերման լուսանկարիչ Կոլ Լենտը առջիկը՝ Կերթուալ կը համակրի պատանիին գործերուն եւ կ'առաջարկէ գծագրութիւն դասաւանդել: Շատ արագ կը տարածուի պատանի գեղանկարիչին հոչակը: Պէյրութի մեծագոյնեցիկ պէյեր կը փափաքին որ գեղանկարէ զիրենք: Իսկ երբ

Ճեմալ եւ Էնվէր Պէյրութ կ'այցելեն, Ֆարրովս կը գծանկարէ զիրենք ու կը ներկայացնէ անոնց:

1916-24<sup>1</sup> Ֆարրովս կ'աշակերտէ լիբանանցի յայտնի գեղանկարիչ Հապիա Սրուրիին (1860-1938): Վերջինս կը հովանաւորէ զինք ու կը քաջալերէ որ ուսումը շարունակէ Հռոմի մէջ: Ֆարրուիս, 1921ին առաջին անգամ կը մասնակցի հայաքական ցուցահանդէսի՝ Պէյրութի Նահատակաց հրապարակի պարտէզին մէջ: 1924ին Կ'իրականանայ Խոալիա գեղանկարչութիւն ուսանելու իր երազը. գծանկարելով խնայած դրամով ան կը մեկնի Խոալիա: Նախ կը մտնէ Scuola Libera, ապա 1925ին յաջողելով մուտքի քննութեանց, կ'անցնի Reggio Accademia di Belle Arti, ուր ուսուցիչ կ'ունենայ Անթոնիօ Թայքանիատորան: 1926ին վկայուելէ Ետք, կը մասնակցի տեղական պիէնալիչներուն, նոյն տարուան ամռան կ'անցնի Փարիզ, կ'ըմբուշնէ արուեստի թանգարաններն ու ցուցասրահները, եւ տարեվերջէն առաջ կը վերադառնայ Պէյրութ, ուր առեւտրական շուկաներէն Սութ Այսի մէջ կը հաստատէ իր փոքրիկ խանութ-ցուցադրատեղը: Նոյն տարին, Պէյրութի Ամերիկեան համալսարանին մէջ կու տայ անհատական ցուցահանդէս, ներկայացնելով դիմանկարներ, գիլանկարներ, գիլացիներու նկարներ եւ քնանկարներ՝ աւելի քան 80 գործ: 1929ին կը մեկնի Փարիզ, կը մասնակցի 1930ի գեղանկարչական սալոնին, ապա ամառը կ'անցնի արաբական Սպանիա Անտալուզիա եւն.:

1931ին դարձեալ կը մասնակցի Փարիզի սալոնի տարեկան ցուցահանդէսին, ապա Խոալիոյ վրայով տարեվերջին կը վերադառնայ Լիբանան, իր արուեստանոցը կը փոխադրէ Պասթայի իր ծնողական տունը, ուր եւ կը ստեղծագործէ մինչեւ 1956: 1932ին կու տայ նոր ցուցահանդէս մը, իսկ 1935ին կ'ամուսնանայ ու կը վերսկսի դասաւանդել Ամերիկեան համալսարանին եւ այլ կրթարաններու մէջ, կը մասնակցի Եռևնեսրոյի 1948ի Պէյրութի աշխանային ցուցահանդէսին:

1952ին Ֆարրովս կը հիանդանայ արեան քաղցկեղով, սակայն կը շարունակէ ստեղծագործէլ: 1956ին կը պարգեւատրուի Լիբանանի արժանեաց շքանշանով՝ նախագահ Քամիլ Շամունի ծեռամբ. կը մահանայ 16 Փետրուար 1957ին:

2002ին, Պէյրութի Սորսոք թանգարանը կը կազմակերպէ Ֆարրուիսի յետմահու մեծագոյն ցուցահանդէսը եւ այդ առթիւ կը հրատարակէ իր գեղանկարներէն կարեւոր փունջ մը՝ առանձին հատորով<sup>1</sup>:


Ֆարրովսի երանգապանակը կ'ընդգրկէ Լիբանանի քննութեան, մարդկային, էթնիք, համայնքային, ընկերային, դասակարգային, այրերու եւ կանանց, կրօնաւորներու, շինութիւններու, Պէյրութի, Պեքայի, Լեռնալիբանանի պատմական վայրերու (Պաալպէք, Պէյթէտսին, Ճիպէյլ եւն.), գիլե-

<sup>1</sup> Ցուցահանդէսը կազմակերպած էր Սիլվիա Աճէմեան, իսկ գիրքին աւելի քան 165 լուսանկարներուն մեծամասնութիւնը նկարած էր Յակոբ Գալնընեան:

րու, գիլացիներու, ժողովրդային շուկաներու, ծովափնեայ տեսարաններու, կառապաններու, հողագործներու, արհեստատրներու, լիբանանեան պտղատեսակներու (նաթիւ մորթ նկարներով), դիմանկարներու, պատմանկարներու (թէ՛ խալիֆայական եւ թէ՛ Լեռնալիբանանի էմիրութեան շրջանէն), անտալուգեան հոյակերտերու, Փարիզի, Իտալիոյ, Պոլսոյ, Դամասկոսի վերաբերող լայնապարփակ ծիր մը՝ աւելի քան 1000 ստեղծագործութիւն։ Կարծէք՝ ան ճիգ չէ խնայած ընկալելու ամբողջ Լիբանանը եւ զայն վերարտադրելու իր վրձինին միջոցով, թերեւս՝ վերարտադրած ըլլալու համար ի՞ր Լիբանանը, նոյնիսկ՝ ի՞ր Աստուածածինն ու միջինարեւելքի ի՞ր Յիսուսը։ Կը թուի՝ իր սուր նկատողութենէն մարդկային ոչինչ վրիպած ըլլայ։

Ֆարրուիս ունի նաեւ երգիծանկարներ, որոնցմէ շատեր քաղաքական բնոյթ կը կրեն եւ թիրախ ունին մասնաւորաբար՝ խարեբայութիւնը, կաշառակերութիւնը, անարդարութիւնը, իշխանութեանց խտրականութիւնը, կողմնակալութիւնը, անտարբերութիւնը, ընկերութեան յետամնաց պահպանողականութիւնը, տգիտութիւնը։ Ֆարրուիս հեղինակն է նաեւ լիբանանեան շարք մը դրոշմաթութերու։ Պատանութեան տարիներուն անօգտագործած է մատիտը, կարմիր կամինը, ապա ջրաներկն ու հիղաներկը։

Ֆարրուիսի գեղանկարները շեշտուած ու ընդգծուած էնութիւն կը բովանդակեն. հոն յստակօրէն կ'երեւին իր պատգամները։ Արդարութեան, ճշմարտութեան, լուսաւորութեան գաղափարները մնայոն նիւթերն են Ֆարրուիսի գեղանկարներուն։ Մանկութեան ու պատանութեան օրերու իր միջավարին կաշկանդումներուն դէմ ըմբոստացած Ֆարրուիս, այդ տարիներուն իսկ կը գոյացնէ իր աշխարհընկալում՝ ընդդէմ խաւրամտութեան, նախապաշտումներու, կեղծ առաջնորդներու, բռնութեանց, եւ կը լծուի պատկերել լուսաւորական, յառաջիմական, ազատական գաղափարներ ու ապրումներ յառաջացնող նկարներ։ Այսախիս մտայնութեան եւ արեւելումի տէր արուեստագէտին համար զարմանալի եւ անընդունելի պիտի չթուէին մերկանկարները, որոնց թիւը քիչ չէ իր ստեղծագործական երկերուն մէջ, ընդհանրապէս իր ստեղծագործական ողջ երթին ընթացքին։ Պէյրութեան յետամնաց մտայնութեան դէմ ծառացած այս երիտասարդը Իտալիոյ եւ Ֆրանսայի իրականութիւնները տեսնելով, աւելի՛ եւս կ'արմատաաւորէ իր մէջ պէյրութեան ընկերութիւնը լուսաւորելու, ազատականացնելու առաքելութիւնը՝ գեղանկարչութեան ճամփով։ Ի՞նք է որ կը գեղանկարէ Պէյրութի մէջ շղարշը նետող առաջին իսլամ կինը, ցուցահանդէսներուն կը ներկայացնէ մերկանկարներ, առանց խտրութեան կը նկարէ իսլամ ու քրիստոնեայ կրօնաւորը, աղօթողն ու ազատականացած կինը, կը պատգամէ որ մարդ արարածին կեանքը չի նշանակեր լոկ ուսել-աշխատիլ-ամուսնանալ-զաւակ բերել եւ թէ կեանքը շա՛տ աւելի ընդգրկուն է քան այն ինչ մեզի կը պարտադրուի ընկերութեան ու միջավայրին կողմէ...։



L'Arménien Errant (ارمنی متشرد), 1933, ջրանկար, 35x25 սմ<sup>2</sup>

### ՄՈՒՍԹԱՖԱ ՖԱՐՌՈՒԽԻՆ ԵՒՀԱՅԵՐԸ

Ֆարրուխի կատարած դիմանկարներու երկար շարքին մէջ յատկանշական է իր հոգեբանական մօտեցումը։ Ան յաջողած է բնորդին արհեստին-աշխատանքային ասպարէզին ազդեցութիւնը դրոշմել ենթակայի դէմքին վրայ. մսավաճառը՝ դարձած է մսագործ, կառապանը՝ ունեցած է կարաւանի կենդանիին աչքերուն նմանակը եւն։ Այս առումով ուշագրաւ է իր ջրան-

<sup>2</sup> Moustafa Farroukh 1901-1957 (*Exposition organisée par le Musée Nicolas Sursock, Janvier-Février 2003*, տպ. Շեմալի եւ Շեմալի, Պէյրութ, 2002, էջ 105, նկար 79:

կարած հայու դիմանկարը, զոր կատարած է 1933ին: Ան թափանցելով հայուն ներքինին, լուսարձակի տակ առած է անոր ամուլ, տոկուն, բայց նաեւ ցատու խորքը, գաղթականի անցեալը: Անոր մէջ տեսնելով տոկունութիւն եւ իրայատուկ վեհութիւն, ջրանկարը չէ կոչած "գաղթական", այլ՝ «թափառական հայո», ընդգծելով հայուն պատմական (Եղեռնեան) ճակատագիրը: Ան 1930ականներուն Լիբանանի մէջ հայը ներկայացուցած է իրեւ արժանապատութեան տէր, ազնի, ցատու անցեալ ունեցող անհատ:



Յիրաւի, փոքր համեմատութիւն մը հայու դիմանկարին ու խեղճուկրակ մուրացիկի գեղանկարին միջեւ, կը բացայստէ Ֆարրուխի վերաբերումը երկութիւն հանդէպ: Մուրացիկին խեղճութիւնը, յուսաբեկութիւնը, տապալած ըլլալը, հայեցքին ուղղութենէն ակնկալուղ օգնութիւնը կը հակադրուին հայու դիմանկարին, ուր կա՞ն կսկիծը, ցաւը, կորուստը, վիշտը, հարուածներուն ծանրութիւնը, բայց չկան ընկրուումը, բեկումը: Կայ վճռակամութիւնը իր կեանքը վերակերտումի ընթացքին դրած պինդ հայուն...:

Յուսալով որ կարելի է աւելին իմանալ այս նկարին մասին, դիմեցինք Ֆարրուխի պէյրութաքնակ ութսունութամեայ զաւկին<sup>3</sup>: Ան՝ Հանի Ֆարրուխը, պատմեց իր հօր՝ լիբանահայերու հետ ունեցած յարաբերութեանց մասին: Ստորեւ հատուածներ՝ անոր հաղորդածէն:

Մայսս ինծի պատմած է որ երբ 1924ին Ֆարրուխ հտալիա ճամփորդեց նաւով - որ ուղղուեցաւ Աղեքսանդրիայէն հսթանպով, պայանակութիւնի հետ կատարեց առաջնորդագիրը բարեկամի մը, որուն եղայրը Պքերքէի<sup>4</sup> դեսպանն էր Հռոմի մէջ: Այս ծեւով ան բարեկամացաւ Հռոմ քնակող Շտիտ սրբազնին: Վերջինիս կատարած իր այցելութեանց ատեն Ֆարրուխ ծանօթացաւ ապագայ կարտինալ Աղաճանեանին<sup>5</sup>, եւ դարձան

<sup>3</sup> Ծնորհակալութիւն՝ դոկտ. Աճեմեանին, որ կարելի դարձուց այս հանդիպումը: Հարցազրոյցը կատարեցինք 7 Մայիս 2025ին, Պէյրութի իր բնակարանին մէջ:

<sup>4</sup> Մարոնիթ Եկեղեցիի կրօնական կենդրուավայրը Լիբանանի մէջ:

<sup>5</sup> Գրիգոր Պետրոս Աղաճանեան.- (Ղազարոս Աղաճանեան, 18 Սեպտեմբեր 1895, Ախալցխա, 16 Մայիս 1971, Հռոմ, Իտալիա), Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ կաթողիկոս պատրիարք (1937-1962), 1946ին՝ կարտինալ: 1934ին, իրեւ պապական նուիրակ, առաջին անգամ Լիբանան կ'այցելէ: Աւտիսի Պետրոս ԺԴ. Արփիարեան պատրիարքի վախճանումէն ետք, 1937ին, կ'ընտրուի պատրիարք, ստանալով

Եռեակ բարեկամներ: Կեանքի վերջին չորս-հինգ տարիներուն Ֆարրուխ հիանդացաւ արեան քաղցկեղով: Զինք բուժող թժիշկներուն շարքին էին հայ թժիշկներ: Հիանդութեան օրերուն, անգամ մը Ֆարրուխ կը հանդիպի կարտինալ Աղաճանեանին, որ նկատելով անոր առողջական վիճակը կը հարցնէ իր որախոսպիինը: Ֆարրուխ կը յայտնէ իր հիանդութեան մասին: Կարտինալը զինք շաբաթով մը կը հրափրէ Զմմառու վանք՝ հանգստանալու: Ֆարրուխ կը մեկնի Զմմառ ուր կը մնայ շաբաթ մը եւ կը գեղանկարէ «Զմմառու Աստուածամայրը» գեղանկարը:



Ֆարրուխի գեղանկարած միջինարեւելքի եւ Զմմառու վանքի Աստուածածինները

1935ին, երբ Ֆարրուխ կը վերսկսի դասաւանդել Պէյրութի Ամերիկեան համալսարանին մէջ, իր աշակերտներէն մին թժկութեան ուսանող էր, Ճեպէճեան՝ Հալէպէն<sup>6</sup>, որ շատ կը սիրէր գեղանկարչութիւն, անոր շատ օգտակար եղա: Երկուոք մնայոն կապի մէջ էին մինչեւ Ֆարրուխի մահը: Ճեպէճեան յետոյ Հալէպի մէջ հիանդանց բացաւ<sup>7</sup>:

Համալսարանին մէջ փայլուն հայ թժիշկներ կային: Զինք թժկողներուն շարքին երկու հայեր կային՝ տոքթ. [Յովսէփի] Ենիգոմշեան<sup>8</sup> եւ տոքթ. Եր-

Գրիգոր Պետրոս ԺԵ. անունը: 1962ին կը հրաժարի պատրիարքութենէն եւ կը մնայ Հռոմ, Լետոնեան վարժարանին մէջ:

<sup>6</sup> Ծնած է Հալէպ, 1909ին: Իբրեւ թժիշկ վկայուած է Պէյրութի Ամերիկեան համալսարանէն, 1934ին: Մահացած է Հալէպ 2001ին:

<sup>7</sup> Պէտք է ըլլայ 1934, որովհետեւ Ճեպէճեան 1934ին կ'աւարտէ ուսումը:

<sup>8</sup> Ծնած է Քիլիս, 1895ին: Իբրեւ թժիշկ վկայուած է Պէյրութի Ամերիկեան համալսարանէն, 1918ին: Մահացած է Ուաշինգտոն, 1994ին:

ուանդ Ճիտէճեան<sup>9</sup>: Տոքթ. Ճիտէճեանի խնդրանքին վրայ, Ֆարրուխ գծած էր անոր մօր դիմանկարը: Դժբախտաբար չունիմ այս գեղանկարին լուսանկարը:




1954ին, տոքթ. Խալիստիի տան մէջ, ընդունելութեան պահուն, Ֆարրուխ արագօրէն կը գծանկարէ տոքթ. Երուանդ Ճիտէճեանը

Ֆարրուխ 1950ի ամառը Ալէյ, Խան Ըլշէյխ կոչուած վայրը ելաւ հանգստանալու: Հոն իր դրացին էր թուրք գեղանկարիչ Սատի Սինեին, որուն կինը հայ էր՝ Արաքսի Թոփուզխանեան: Թոփուզխանեանները գորգի մեծ վաճառականներ էին: Ֆարրուխի միա դրացին, ճարտարապետ եւ գեղանկարիչ Մարտիրոս Ալթունեանն էր<sup>10</sup>, որ Խան Ըլշէյխի մէջ երկյարկանի սեփական տուն ունէր: Ի՞նք յատակագծած է Պէյրութի խորհրդարանը, Տեպապա հրապարակի Ս. Եղիա Եկեղեցին, Պքերքէի մէջ յոյն կաթոլիկներու Եկեղեցին եւն.: Ալթունեան վարպետ էր ծովանկարներու մէջ: Երկուքով կ'երթային գեղանկարելու: Յետոյ Ֆարրուխ նկարեց Ալթունեանը: Կը տեսնես նկարին մէջ արտայայտչապաշտութիւն կայ: ...Հայերը արուեստագէտ ու երաժիշտ են, կը սիրեն մշակոյթը, լուրջ ժողովուրդ են եւ հաւատարիմ, ուղղամիտ են, եթէ հետերնին լաւ ըլլաս՝ հետդ լաւ կ'ըլլան... իսկ եթէ հետը լաւ չըլլաս՝ կը հեռանայ քեզմէ...»:

<sup>9</sup> Ծնած է Հալէպ, 1905ին: Իբրեւ բժիշկ վկայուած է Պէյրութի Ամերիկեան համալսարանէն, 1928ին: Մահացած է 1989ին:

<sup>10</sup> Մարտիրոս Ալթունեան (Պրուսա 1889-Պէյրութ, 1958).- Հայ ճարտարապետ, աւարտած է Փարիզի Գեղարուեստից ազգային բարձրագոյն դպրոցը, 1919ին հաստատուած է Պէյրութ:

..Ֆարրուկի «Թափառական հայր» սքանչելի գործ մըն է: Ֆարրուկս կը գեղանկարէր արտայայտութիւն ունեցող անհատներն ու անձերը, անոնք որոնք մարդկային իրավիճակ մը կը ներկայացնեն: Մարդուն դէմքը երեմն կը ներկայացնէ քաղաքակրթութեան պատմութիւնը»:



Ճարտարապետ Մարտիրոս Ալթունեանին դիմանկարը, ֆրանսերէն մակագրուած Ֆարրուկի կողմէ՝ «A mon ami Altounian», 1946, իւղանկար, 47.5x32.5 սմ<sup>11</sup> եւ՝ սոքը. Ենիգոնմշեանի գծանկարը, արաբերէն մակագրուած՝ Ֆարրուկի կողմէ՝ «Տոքը. Ենիգոնմշեան. Նուէր հիւանդանոցին մէջ, 1954»

#### MUSTAFA FARROUKH, ONE OF THE MOST RENOWNED LEBANESE PAINTERS OF THE FIRST HALF OF THE 20<sup>TH</sup> CENTURY, AND THE ARMENIANS (SUMMARY)

ANTRANIK DAKESSIAN (adakessian@haigazian.edu.lb)

The paper revolves around Mustafa Farroukh (1901-1957), one of the most renowned Lebanese painters of the first half of the 20<sup>th</sup> century, and his relations with the Armenians.

Basing the article on interviews with the painter's son, the memoirs of Farroukh and his paintings, the author notes that one of Farroukh's students at the American University of Beirut (AUB) was the renowned doctor Robert Djebdjian, who was the first to found an eye clinic in Aleppo. Farroukh had been on good terms with the Catholic Armenian bishop Aghadjanian (later Cardinal), who hosted him in the Catholic Armenian

<sup>11</sup> Moustafa Farroukh, նկար 34, էջ 163: Նկարին իբրև բացատրագիր նշուած է. «Ալյի մէջ ամառանոցային դրացիներ՝ Մարտիրոս Ալթունեան եւ Մուսաֆա Ֆարրուկ, Սաասի Սինելիի հետ մտցի բարեկամներ էին երկար տարիներ» (նոյն, էջ 163):

Monastery of Bzemmar, where Farroukh painted the Virgin Mary. Farroukh had befriended the renowned Lebanese architect Mardiros Altounian, who was his neighbor in Aley. During the 1950s Farroukh fell ill with pneumonia and became the patient of two AUB Armenian doctors, Yenikomshian and Yervant Djidedjian.

However, the most interesting of Farroukh's encounters with Armenians was in 1933, when he painted "L'Arménien Errant", The Armenian Refugee.

In analysing this watercolor, the author notes that unlike in some other paintings, Farroukh does not depict the Armenian in a wretched outfit, nor in a pitiful or a begging condition. Rather, the painter portrays the Armenian as a victim who has not lost faith in himself, is confident and determined notwithstanding the agonies and pain he has faced.

